

ՎԱՀՐԱՄ Յ. ՄԱՐԳԱՐԵԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ՆՈՐ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒ ՎՐԱՅ ՈՒՍԱՆԵԼԻ

14997

ՍԱՍԱ Բ.

Գ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Կ. ՊՈԼԻՍ


Տպագրութիւն Ա. Ա. Գ. Ա. Ե. Ա. Ն.

1911



ԱՐԵՆ ԻՐԱԿՈՒԵՐ ՎԵՐԱՊԱՀՈՒԱԾ







# ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

---

## ԳՈՅԱԿԱՆ

---

Ուսուցիչը.—Տղաքս, մէկ քանի կենդանիի  
և մէկ քանի իրի անուններ ըսէք:  
— Ոյսար, այծ, սեղան, զիրժ, մատիս:  
Ո.— ՔերԱԿԱՆՈՒԹԵԱՆ մէջ ի՞նչ կըսուին այս  
անունները:  
— ԳՈՅԱԿԱՆ կ'ըսուին:  
Ո.— Տղաքս, ուշադրութիւն ըրէք եւ աղէկ  
միտքերնիդ պահեցէք:  
Գոյական կը նշանակէ գոյուրիւն ունեցող:

Բան մը, որ կայ, տեսնենք կամ չտեսնենք, անուն  
մը ունի, որուն կըսենք Գոյական։

Հսել է, որ եւ է բանի մը անունը Գոյական  
է։

Ո. — Ըսէք, ի՞նչ է Գոյականը։

— Որ եւ է բանի մը անունը Գոյական է։

Ո. — Ի՞նչ կը նշանակէ Գոյական։

Գոյուրիւն ունեցող։

Ո. — Ուրեմն գոյական է այն բառը, որ ա-  
նուն մ'է անձի (անարդու), կենդանիի, տեղի կամ  
իրի։

ՕՐԻՆԱԿ. — Յովնաննես, ձի, պարտեզ, գրիզ։

Յովնաննես՝ գոյական է, որովհետեւ անձի մը ա-  
նուն է։

Ձի՝ գոյական է, որովհետեւ կենդանիի անուն է։

Պարտեզ՝ գոյական է, որովհետեւ տեղի մը անուն է։

Գրիզ՝ գոյական է, որովհետեւ իրի մը անուն է։

### ՀՐԱՀԱՆՔ 4.

Գրեցէ՛ք մեկ քանի ԱՆՁԻ անուններ։

(Ըսէ՛ք, ի՞նչ ԱԶԴԱԿԱՆՆԵՐ կրնաք ունենա)։

Գրեցէ՛ք մեկ քանի ԿԵՆԴԱՆԻԻ անուններ։


Գրեցէ՛ք մեկ քանի ՑԵՂԻ անուններ։

Գրեցէ՛ք ԴԱՍԱՐԱՆԻ, ՍԵՆԵԱԿԻ, ԽՈՀԱՆՈՑԻ մեջ  
գտնուած ԽՐԵՐՈՒԻ անունները։

Գրեցիք, ի՞նչ ՀԱԴԱԾ էք, ի՞նչ ունիք ԶԵՐ վրայ =  
Ո. — Ըսէ՛ք, Ի՞նչ Կ'Ըսուխն այդ անունները, և յետոյ  
Գոյականներուն տակը ԳԻԾ մը քաշեցէք :

### ՀՐԱՀԱՆԳ 2

Պատկերներու վրայ նայելով նախադասութիւններ  
կազմեցէ՛ք եւ զոյականներու ներքեւ զիծ քաշեցէք :



Ի՞նչ կը տեսնէք . —

Ի՞նչ կ'ընեն աշակերտները . —



Ի՞նչ ծառեր ու ծաղիկներ կը ճանչնաք :



Ի՞նչ կենդանիներ կը տեսնէք :

**ԳՅԱՂՈՒԱԾՈՅՑ**

Պատկերներու վրայ նայելով՝ ըսէ՛ք գոյական անունները :

Որոշեցէ՛ք միավանի (մէկ վանկով) բառերը եւ գրեցէ՛ք մէկ սիւնակի մէջ :

Երկվանկ (երկու վանկով) բառերը վանկերու բաժնեցէ՛ք :

**ՕՐԻՆԱԿ ՎԵՐԼՈՒԾՈՒԹԵԱՆ**

ՏՂԱՅ՝ զոյսկան է, որովհետեւ ԱՆՁԻ անուն է :

ԱՂՋԻԿ՝ զոյսկան է, որովհետեւ ԱՆՁԻ անուն է :

ՊԱՐՏէԶ՝ զոյսկան է, որովհետեւ ՏԵՂԻ անուն է :

ԹՌՉՈՒՆ՝ զոյսկան է, որովհետեւ ԿԵՆԴԱՆԻԻ անուն է :

ԾԱՌ՝ զոյսկան է, որովհետեւ ԻՐԻ անուն է :



Բ Ա Յ

Ուսուցիչ. — Գլեցէք. Աղջիկը գետինը Կ'ԱԽԵ:  
(կը գլեցն) Աղջիկը գետինը Կ'ԱԽԵ:

Ո. — Ո՞ր բառը անձ և ո՞ր բառը իր կը ցուցինէ:

— Աղջիկը Անջ և զիտինը Ի՞ր կը ցուցնէ:

Ո. — Ո՞ր բառը աղջիկին մէկ զործը կամ զործողութիւնը կը ցուցնէ:

— Կ'ԱԽԵ՝ աղջիկին մէկ զործը կամ զործողութիւնը կը ցուցնէ:

Ո. — Ըսէք, ի՞նչ կը զործէ տղան կամ զործողութեան մէջ կը դանուի դպրոցին մէջ:

— Կը կարդայ, կը գրէ, կ'երգէ, կը խօսի, կը խաղայ. կը սովորի:

Ո. — Տղան կարդալու, դրելու զործողութեան մէջ է, ըսելու տեղ, ի՞նչ կը սենք. — Կը կարդայ, կը գրէ. այնպէս չէ՞:

— Այո՛,

Ո. — Ըսէք. կը կարդայ, կը գրէ, կը խաղայ բառերն ի՞նչ կը ցուցնեն:

— Գործողութիւն:

Ո. — Տղա՛ք, գիտցէք որ բոլոր զործողութիւնն այսինքն ընել կամ լլալ ցուցնող բառերը ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ մէջ ԲԱՅՑ կ'ըսուին:

Ո. — Բաէք. ո՞ր բառերը Բայ կ'ըսուին։  
— Բոլոր զործողութիւնն ցուցնող բառերը  
Բայ կ'ըսուին։

ՕՐԻՆԱԿ. — Զապէլ գլուխը կը սանտրէ. Պօղոս  
երեսները կը լուայ։

Կը սանտրէ՝ բայ է եւ կը ցուցնէ թէ՛ ի՞նչ կ'ընէ  
Զապէլ։

Կը լուայ՝ բայ է եւ կը ցուցնէ թէ ի՞նչ կընէ. Պօ-  
ղոս։

— Բայ կը նշանակէ խօսք, որովհետեւ բայն է ո՞ր  
գոյականին վրայ բան մը կ'ըսէ՝ անոր մէկ զործողու-  
թիւնը կամ վիճակը կը ցուցնէ։

Ո. — Ուրեմն գիտցէք որ առանց բայի նախադա-  
սութիւնն չըլլար։

ՀՐԱՀԱՆԳ. Յ.

Պատկերներուն վրայ նայելով նախադասութիւններ  
կազմեցէք։



ԲԱԷՔ. որոնք ի՞նչ կ'ընեն օդին, ջուրին մէջ։





Երկրագործը ի՞նչ կ'ընէ : Նկարագրեցէք :

#### ՀՐԱՀԱՆԴԻ 4.

Գոյականներու ներքեւ մեկ զիծ , բայերու ներքեւ  
երկու զիծ քաշեցէք :

Այն տեսակ գոյականներ դաէք որ հետեւեալ բա-  
յերուն մեծ մասը յարմարի : Այսպէս . ՄԱՐԴԻ :

Կ'ուտէ , կը խմէ , կը նայի , կը խօսի , կը գրէ , կը  
կարդայ , կ'երգէ , կը պառայ , կը փչէ , կը նուագէ ,  
կուլայ , կը ծիծաղի , կը խնդայ , կը նազայ , կը փոնգ-  
տայ , կը քայէ , կը նատի , կ'ինայ , կը կանգնի , կը  
ովոնկի , կը վագէ , կը շարժի , կը ցատկէ , կ'իջնէ , կը  
դառնայ , կը պտղտի , կը խոնարհի , կը ծոյի , կը լո-  
դայ , կը զարնէ , կը գլորի , կը ծեծէ :

ՀՐԱՀԱՆԳ 5.

Բաէք, ի՞նչ կ'ընէ . . .



Աքորը .



Մեղուն .



Տղան .



Ճագարը .



Մայրը ու տղան .



Մայրը ու աղջիկները .



Տղան և էջը .



Կապիկը .

Ո. — Զը կարծէք որ միայն մարդերը կամ' կենացանիները գործողութեան մը մէջ կ'ըլլան հասկաիրերն աւ բան մը կրնան ընել ու ըլլալ :



ՕՐԻՆԱԿ. — Մոմը կը վառի , ծաղիկը կը ծաղկի . Սառը՝ կը պաղեցնի կամ կը սառեցնի . Փայտը՝ կը կոտրի , կամ կը ծռի :

Կը վառի բայ է . ի՞նչ կ'ըլլայ մոմը , կը վառի :  
Կը ծաղկի բայ է . ի՞նչ կ'ըլլայ ծաղիկը , կը ծաղկի :  
Կը սառեցնի բայ է . ի՞նչ կ'ընի սառը , կը սառեցնի :  
Կը կոտրի բայ է . ի՞նչ կ'ըլլայ փայտը , կը կոտրի :





**ՀՐԱՀԱՆԳ 6.**

Գրեցէք . ի՞նչ կրնար բնել ձեռքով , ոտքով ,  
գլխով , աչքով , ականջով , քիթով , բերնով , լեզուով ,  
ակռաներով :

**ՀՐԱՀԱՆԳ 7.**

Հետեւեալ բայերուն հակառակ նշանակութիւն  
ունեցող բայերը գրեցէք .

**ՕՐԻՆԱԿ .** — Լալ (ծիծաղիլ) , վաճառել , մսիլ , սի-  
քել , գտնել , վնասել , ժողուել , խօսիլ , գովել , եր-  
թալ , շինել , ծածկել , ուրախանալ , իյնալ , տանիլ :

**ԹԱՂՈՒՄԾԻՑ**

Բաէք . որո՞նք են ճայնաւոր գիրերը :

Ի՞նչու ճայնաւոր կը սուբին :

**ՕՐԻՆԱԿ ՎԵՐԼՈՒԾՈՒԹԵԱՆ**

Զուկը՝ գոյական է , որովհետեւ կենդանիի անուն է :  
Կը լողայ՝ բայ է , որովհետեւ ձուկին մէկ զործո-  
ղութիւնը կը ցուցնէ :

## ԱՇԱԿԱՆ

Ուսուցիչը. — Զեռքը կ'առնէ քանի մը յանակ  
և երեք չորս տեսրակ ու կը ցուցնէ անոնցմէ մէկը։  
Ի՞նչպէս է այս յանակը։

— Երկար։

Ո. — Ինչո՞ւ գործածեցիք հոս Երկար բառը։  
— Որոշելու համար քանակին տեսակը կամ  
որպիսութիւնը միւս քանակներէն։

Ո. — Լաւ, շարունակեցէք. Այս։

— Նեղ։

— Ո. — Միայն մէ՞ղ։

— Ոչ, նեղ ու կարճ։

Ո. — Ըսէք, այս տետրակը ի՞նչպէս է։

— Մեծ տետրակ է։

Ո. — Ի՞նչ զոյն ունի։

— Դեղիմ։

Ո. — Այս։

— Փոքր, կարմիր ու լայն տետրակ մ'է։

Ո. — Երկար, լայն, նեղ, կարճ, դեղիմ,  
մեծ, կարմիր, փոքր բառերը ինչո՞ւ գործածե-  
ցիք. յանակին եւ տեսրակին ինչպէս ըլլալը,  
կամ որպիսութիւնը ցուցնելու եւ միւս քանակ-  
ներէն ու տետրակներէն մեր ուզածը որոշերու  
համար, այնպէս չէ։

— Այս։

Ո. — Ուրեմն, գիտցէք որ բանի որպիսութիւնը կամ յատկութիւնը ցուցնող բոլոր բառերը ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ մէջ կ'ըսուին ԱԾԱԿԱՆ : Կրկնեցէք :


— Բանի մը (գոյականին) որպիսութիւնը կամ յատկութիւնը ցուցնող բոլոր բառերը ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ մէջ կ'ըսուին ԱԾԱԿԱՆ :

ՕՐԻՆԱԿ .— Հասուն պտուղ, սեւ թանաք :

Հասուը՝ ածական է, որ գոյականին (պտուղին) քովը բերուելով կը ցուցնէ թէ ի՞նչպիսի է, պտուղը :

Սեւ՝ ածական է, որ բանար գոյականին քովը բերուելով, կը ցուցնէ թէ՝ ի՞նչպիսի է, (ի՞նչ գոյն ունի) թանաքը :

### ՀՐԱՀԱՆԳ 11.




Դասարանին մէջ աջքիդ առաջ գտնուած իրերուն անունները գրէ՛ . եւ յետոյ հարցուր Այսպէս .

Գրատախտակ . (ի՞նչպիսի) Սեխ գրատախտակ .

Քարետախտակ . ( > ) ՆՈՐ քարետախտակ .

Տետրակ ( > ) ՀԻՆ տետրակ :

Խնչպիսի



Բանալիներ . —




Զամփիւղ . —



Ազով . —

Հ/ԿԶՀ



Կակաչ . —

Վերոգրեալ պատկերներուն հետեւեալ ածականներեն  
մէկը գործածեցէք :

### ԱԾԱԿԱՆ

Նոր , նիճ , սուր , փայլուն , կարծր , մեծ , ծանր ,  
պղոխիկ , սեռ , կապոյտ , կարմիր :


Ն. Ա. Խ. Ա. Ս. Ո. Ւ. Թ. Ի. Կ. Շ. Ե. Ր.

Առանց ածականի .

Ածականով

Յովհաննէս բերաւ հաւ . — Յովհաննէս բերաւ բարմ  
կիթներ :

հաւ կիթներ :



Զին կենդանի մ'է :

Զին օգտակար կենդանի  
մ'է :

Հայրը տղուն ձեռքէն  
բռներ էր :

Հայրը փոքրիկ տղուն  
բռներ էր :


Տղաքս, գոյականի մը շատ մը Ածական կրնայ  
տրուիլ :

ՀՐԱՀԱՆԳ 9.

Մարդու մը կրնայ ըսուիլ :

Ծեր-երիտասարդ, մեծ-փոքր, գունատ-կարմիր,  
տկար-ուժեղ, դանդաղ-ճարպիկ, կոյր, խուլ, կաղ :

Առողջ-նիսանի, տիսուր-աւրախ, նարուստ, մեծա-  
տուն-աղքատ, անտէր, ուշիմ-ապուշ, բաղդաւոր-ան-  
քաղի, մարուր-աղտոտ, բանտ-ջար, սպարկեշտ-ան-  
պատկառ, ազնիւ-անազնիւ :



Նկարագրեցէք, ի՞նչպիսի նաև է :

Մի՛ մոռնաք ամէն գոյականի պատշաճ ածական-  
ներ տալ :

Տղաքս, ածականները միմակ չեն գործածուիր, չըսուիր. «Ես տեսայ աեւ, կարմիր, մեծ, լայն,» պէտք է հետք զոյական բառ մը :

Ածական կը նշանակէ բերուած. որովհետեւ կը բերենք ու կ'աւելցնենք զոյականին վրայ, որոշելու համար զայն՝ նոյն տեսակ ուրիշ իրերէն, անձերէն կամ կենդանիներէն :

ՕՐԻՆԱԿ. Գիրք, ի՞նչպիսի գիրք.— հին, նոր, մեծ, փոփր, գիրք :

ԹԻՒԵՐ կամ ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

Ո. — Տղաքս, երբ ըսեմ հինգ գրիչ ունիմ, յորս մատիտ ունիմ, ի՞նչ ցուցուցած կ'ըլլան հինգ, յորս, բառերը :

— Գրիչին, մատիտին յանի՛ հաս ըլլալը :

Ո. — Գոյականներու յանի հաս ըլլալը ցուցնող բոլոր բառերը, ԹԻՒԵՐԸ, ածական են :

Ո. — Շաք, բանի մը յանի՛ հաս ըլլալը ցուցնող բոլոր բառերը ի՞նչ են :

— Ածական են :



Շաք, բանի աղջկ, բանի տղայ կը տեսնէք :



Գրեցէք լոնչ գոյն ծաղիկներ կամ պտուղներ կը  
ճանչաք :

Ո. — Տղա՛քս, դիացէք որ բոլոր զոյնի ա-  
նուններն ալ թիւի անուններուն պէս ածական են :

*ՀՐԱՀԱՆԴ. 10.*

Բաէք եւ յետոյ գրեցէք ձեր դիտցած զոյները մէկ  
մէկ զոյսկանի հետ :

*ՀՐԱՀԱՆԴ. 11.*

Նախադասութիւններ կաղմեցէք զոյնի եւ քիւի  
անուններ գործածելով :

Շաբարը քանի՞ օր է .—

Տարին քանի՞ ամիս է .—

Ամիսը քանի՞ օր ունի .—

Քանի՞ տղայ կայ դպրոցին մեջ .—

Քանի՞ դասաւու կայ .—

Քանի՞ նոզին կը բաղկանայ ձեր դասարանը .—

Ի՞նչ զոյն է կարը .—

Ի՞նչ զոյն է ածուխը .—



Նկարագրեցէք շատ ածականներ գործածելով :

### ՔԱՂԱՔԱԾՔ

Միավանկ, երկվանկ բառերը զատ զատ սիւնակ-  
ներու մէջ գրեցէք :

Բազմավանկ, (երկու վանկի աւելի ունեցող) բա-  
ռերը վանկերու բաժնեցէք եւ ձայնառնը գրերու ներ-  
քեւ զիծ քաշեցէք :

Ըստ' ք, ինչու ճայնառը, ինչու, բաղանայն կ'ըս-  
ուին :

### ՕՐԻՆԱԿ ՎԵՐԼՈՒԾՈՒԹԵԱՆ

Պետրոս՝ գոյական է, որովհետեւ անձի անուն է.

Նոր՝ ածական է եւ կը ցուցնէ դիրքին որպիսու-  
թիւնը :

Գիրքը՝ գոյական է, որովհետեւ իրի անուն է :

Պատուց՝ բայ է եւ կը ցուցնէ Պետրոսի գործո-  
ղութիւնը :

## ՄԱԿԲԱՅ

Ուսուցիչը .— Գրեցէ՛ք . Զիերը ԱՐԱԳ վա-  
զեցին :

(Կը գրեն) . Զիերը ԱՐԱԳ վազեցին :

Ո .— Ի՞նչպէս կամ ի՞նչ կերպ վազեցին :

— Անոնք ԱՐԱԳ վազեցին :

Ո .— Գրեցէ՛ք . Սահակ ՀԻՄԱ եկաւ :

(Կը գրեն) . Սահակ ՀԻՄԱ եկաւ :

Ո .— Ե՞րբ եկաւ Սահակ :

— ՀԻՄԱ եկաւ :

Ո .— Գրեցէ՛ք . Պղտիկ տղաները ՀՈՍ կը  
նսին :

(Կը գրեն) , Պղտիկ տղաները ՀՈՍ կը նսին :

.— Ո՞ւր կը նսին պղտիկ տղաները :

— ՀՈՍ կը նսին :

Ո .— Ուշադրութիւն ըրի՞ք , արագ , հիմա ,  
հոս , բառերը դիտէ՞ք ի՞նչ ցուցուցին :

Արագ , ցուցուց կերպ , թէ ի՞նչպէս վա-  
զեցին ձիերը :

Հիմա , ցուցուց ԺՈՄԱՆԱԿ , թէ ե՞րբ եկաւ  
Սահակ :

Հոս , ցուցուց ՏԵՂ , թէ ո՞ւր տեղ կը նըս-  
տին տղաները :

Ի՞նչպէս (կերպ) , երբ (ժամանակ) , ուր

(տեղ) ցուցնող բառերը ֆերԱկԱնՈՒԹԵԱՆ մէջ  
կըսուին ՄԱԿԲԱՅ, որովհետեւ այս տեսակ բա-  
ռերը շնդհանրապէս կ'աւելնան բայի վրայ:

Ո.— Ըսէք. ի՞նչ է մակրայր:

— Կերպ, ժամանակ, Տեղ ցուցնող բառերը  
ՄԱԿԲԱՅ կ'ըսուին:

Ո.— ՄԱԿԲԱՅ կը նշանակէ բայի վրայ  
ԴՐՈՒՅԼ:

ՕՐԻՆԱԿ — 1. Մեխակը անուշ կը բուրէ:

Մարդար աղիկ կը կարդայ:

Ի՞նչպէս կը բուրէ մեխակը: — Անուշ: Անուշ  
մակբայ է:

Ի՞նչպէս կը կարդայ Մարդար: — Աղիկ: Աղիկ  
մակբայ է:

2. Ան անմիջապէս կուզայ:

Բարսեղ վաղը կ'երթայ:

Ե՞րբ կուզայ ան: — Անմիջապէս: Անմիջապէս  
մակբայ է:

Ե՞րբ կ'երթայ Բարսեղ: — Վաղը: Վաղը մակբայ է:

3. Մենք նոն պիտի երթանք:

Դաւիթ հոս է:

Ո՞յր պիտի երթանք: — Հոն: Հոն մակբայ է.

Ո՞յր է Դաւիթ: — Հոս: Հոս մակբայ է:

Ո. Ըսէք. անոշ, աղեկ, անմիջապէս,  
վաղը, հոս, հոս, մակրայևերը բային ի՞նչը  
ցուցուցին:

— Տեղը, ժամանակը, կերպը ցուցուցին:

ՀՐԱՀԱՆԴ 12.

Հետեւեալ նախադասութիւններուն մէկ մէկ մակրայ աւելցուցէք:

ի՞նչպէս

Մարտիրոս . . . . . կը սորվի: — Ժամանակը  
ի՞նչպէս Ե՞րբ

. . . . . կ'անցնի: — Սարգիս . . . . . կուգայ: —  
ի՞նչպէս ի՞նչպէս

Շունը . . . . . կը փախչի: Գէորգ . . . . . կը կանչէ. —  
ի՞նչպէս Ե՞րբ, ի՞նչպէս

Դաւիթ . . . . . կը խօսի: — Զեր հրահանդներ . . . . .  
Ե՞րբ

Գրեցիք. — . . . . . պիտի երթանք Պոլիս: — Թող  
Ե՞րբ Ե՞րբ

տուր, . . . . . երթամ: — Եթէ երթամ, . . . . . կը  
Ե՞րբ

Վերադառնամ: — Պիտի զաս . . . . . Բաէ ալո՛  
կամ ո՛չ:



Ի՞նչպէս կը վազեն ձիերը: — Ի՞նչպէս կը քարէ արջը:





Ե՞րբ կուզան Արագելները .—

**ՄԱԿՐՈ.ՑՆ.ԵՐ**

Հեռու , մօտ , ներս , դուրս , կանուխ , ուշ , միշտ ,  
երբեմն , աղեկ , գեշ , ճրի . շուտ , ընտանեբար ,  
հայերին , որքան , թիջ :

**ՀՐԱՀԱՆԴ 13.**

Մակրայներով նախադասութիւններ կազմեցէք :  
**ՔԱ.Գ.ԱԽ.Ա.Ծ.Բ**

Կենդանիի միավանի անուններ գրեցէ՛ք :

Իրերու երկվանի անուններ գրեցէ՛ք :

Ածականներ գրեցէ՛ք թագմավանի :

**ՕՐԻՆԱԿ ՎԵՐԼՈՒԾՈՒԹԵՍՆ**

Շունը գոյական է , որովհետեւ կենզանիի անուն է :

Արագ՝ մակրայ է , որ աւելնալով բային վրայ , և

ցուցնէ թէ ի՞նչպես կը կատարուի գործողութիւնը :

Կը փախչի՝ բայ է և կը ցուցնէ թէ ի՞նչ գործողութեան մէջ է շունը (գոյականը) :

## ԴԵՐԱՆՈՒՆ

Ուսուցիչը .— Երբ ձեզ հետ խօսիմ, անունիս  
Տեղ խիստ կարճ բառ մը կը դնեմ եւ կ'ըսեմ.  
Ես տեսայ, ես կարգացի, ես խօսեցայ: Երբ  
խօսողը դու ըլլաս, քու անունիդ Տեղ ի՞նչ բառ  
կը դործածես:

— Ես:

Ո.— Ամեն մէկերնիդ ալ միեւնսյն բառը  
չէ՞ք դործածեր ձեր անունին Տեղ, երբ խօսիք:  
— Այո՛:

Ո.— Որու հետ որ խօսիմ, դիմացինիս կ'ը-  
սեմ. Դու կամ դուն: Դու ինչո՞ւ դասդ չես  
պատրաստեր. դու յանցաւոր ես, դուն պիտի  
պատժուիս: Ըսէ՛ք, դու կամ դուն որո՞ւ անու-  
նին Տեղ դրած կ'ըլլամ:

— Որու հետ որ կը խօսիս, անոր (դիմացինի-  
նիդ) անունին Տեղ դրած կ'ըլլաս:

Ո.— Երբ մէկու մը հետ խօսիմ, բացակայ  
եղող անձի մը անունին Տեղ ալ բառ մը կը  
դործածեմ, ան կամ նա: Ըսէ՛ք, երբ իրարու  
հետ խօսիք, ուրիշի մը կամ բացակայ եղող ան-  
ձի մը անունին Տեղ ի՞նչ բառ կը դնէք:

— Ան կամ նա:

Ո. — Ըսէ՛ք, ես, դու, կամ դուն. ան կամ  
այս բառերը ինչի՞ տեղ կը գըուին :

— Անուններու տեղ :

Ո. — Տղաքս, ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ մէջ ա-  
նուններու տեղ դրուող բառերը ԴԵՐԱՆՈՒՆ  
կը ըսուին :

ՕՐԻՆԱԿ. — Գրիգոր երբ տուն գար. ան կ'ու-  
զէր անմիջապէս վեր ելնել իրեն տեսածները գրելու:

ԱՅ. դերանուն է՝ գործածուած Գրիգոր անունին  
տեղ :

Իրեն՝ դերանուն և՝ գործածուած Գրիգորին տեղ :

Ո. — Դերանուն կը նշանակէ անունի տեղ  
գըրուած :

Դերանունները կը գործածուին անուններու տեղ  
եւ շատ անգամ նախադասութեան մէջ յիշուած բառ-  
մը չ'կրկնելու համար :



Ես չըրի դուն ըրիր :

ՕՐԻՆԱԿ .— Ն.Ս.ԽԵՆԴ-Ս.ՍՈՒԹ-ՇԻՒՆ. ՄԸ

ԱՌԱՆՑ ԴԵՐԱՆԱՌԻՆԻ

ԴԵՐԱՆԱՌԻՆԱՌՎ

Երբ Զապէլ տուն վերա-  
դառնայ Սկիւտարէ . Զապէլ  
սեղանը պիտի պատրաստէ  
Զալիկ պիտի պիտի շարէ  
Զապէլ ջուրի չիւր պիտի  
լեցնէ :

Երբ Զապէլ վերա-  
դառնայ Սկիւտարէ ,  
ան սեղանը պիտի  
պատրաստէ , ան պը-  
նակները պիտի շարէ ,  
ան ջուրի չիւր պիտի  
լեցնէ :

ՀՐԱՀԱՆԻ 14.

Գոյականներու աեղ դերանուցներ գործածեցէ՛ք  
հետեւեալ նախադասութիւններուն մէջ .

Վարժունին դաս կուտայ հիմա եւ վոդք վարժու-  
նին պիտի պահանջէ :

Երէ տղաքները բարի ըլլան , տղաքները կը սիր-  
ուին :

Երէ աշակերտները անհնագանդ ըլլան , աշակերտ-  
ները կը պատժուին .

Մեսրոպ ըսաւ մօրք . Մա'յր , կը սիրե՞ս Մես-  
րոպը (իրեն համար) :

Երբ երուանդ դպրոցէն արձակուի , երուանդ  
պարտէզ պիտի երրայ :





Հետեւեալ հարցումներուն պատասխանեցէք՝ մէկ  
մէկ դերանուն գործածելով .

Ուր են գպրոցականները : — . . . Դպրոցին մէջ են :

Ուր է Կարապետ . . . . Պոլիս զնաց :

Յակոբ ըստ . . . Սարգիս, պիտի զրկե՞ս ինձ  
գիրք մը :

(Սարգիս իրեն համար) . . . . Կը զրկեմ քեզ  
գիրք մը :

Ով իր դասը լաւ պատրաստած է , ըսէ՞ք : Որո՞ւ  
հարցնեմ . . . .



Եկարագրեցէք դերանուններ գործածելով :

ՀՐԱՀԱՆԴ 15.

Դերանունները որոշեցէ՛ք :

Ես կ'երթամ պարտէզ . Դու ալ միասին եկուր ,  
թող ան մինակ տունը մնայ , մննք երկուքնիս սիրով  
կը խաղանք , ըսաւ Պետրոսը Պօղոսին :

Պետրոս եւ Պօղոս գացին խաղալու :

Խաղի սկսելու ատեն , Պետրոս ըսաւ Պօղոսին .  
Ես առաջ պիտի նետեմ գնդակը : Պօղոս ալ կ'ըսէր .  
Ես առաջ պիտի նետեմ . դուն վերջը :

Վէճը սկսաւ եւ կռուի փոխուեցաւ . ծեր մարդ մը  
տեսաւ անոնց կռիւր եւ ըսաւ . — Դուք չէ՞ք ամըշ-  
նար . ալ պղտիկ տղաքներ չէ՞ք :

Սնոնք ամչցան եւ սկսան իրարու երես նայիլ ,  
մտածելով որ սիրով եկած էին պարտէզ՝ խաղալու եւ  
ոչ թէ կռուելու .

Ո . — Բաէ՛ք , ես , դու , ան , մենի , դուի ,  
անոնի գերանունները ո՞ր բառերուն տեղ գըր-  
ուած են :

Ք. Պ. Պ. Ա. Ս. Ծ. Ք.

Նախաղասուրիւն որո՞ւ կ'ըսուի :

Առանց բայի նախաղասութիւն կ'ըլլա՞յ :

Քանի մը բառով նախաղասութիւն մը ըսէ՛ :

ՕՐԻՆԱԿ ՎԵՐԼՈՒՌՈՒԹԵԱՆ

Ես՝ Դերանուն է , դրուած անունիս տեղ :

Շուտով՝ Մակրայ է , որ աւելնալով բային վը-  
րայ , կը ցուցնէ թէ բ'նչպէս (կը կա-  
տարուի գործողուրիւնը) կ'երթամ :

Կերպամ՝ Բայ է , եւ կը ցուցնէ թէ բ'նչ գործի  
կամ գործողուրեան մէջ եմ :

Գայրոց՝ Գոյական է , վասն զի տեղի անուն է :

## ՇԱՂԿԱՊ

Ուսուցիչը .— Գրեցէ՛ք . Ճանձերն ՈՒ ԱՐ-  
ԺԵՂԱՆԵՐՆ ՀԵմ ԱԲՐԵՐ :

— (Կը գըԵն) Ճանձերն ՈՒ ՄԺԵՂԱՆԵՐՆ ՀԵմ  
ԱԲՐԵՐ :

Ո .— ԲԱԷ՛Ք , ո՞՛Ռ բառը կապեց երկու գոյա-  
կանները :

— ՈՒ բառը կապեց :

Ո .— Կարապետ այսօր ԿԱՄ վաղը կ'եր-  
ժայ : ԲԱԷ՛Ք , ո՞՛Ռ բառը վկապեց երկու մակրայ-  
ները :

— ԿԱՄ բառը :

Ո .— ԲԱԷ՛Ք , վերողրեալ նախադասութիւն-  
ներու մէջ գտնուած կապող բառերը որո՞նք  
եղան :

— ՈՒ , ԿԱՄ բառերը :

Ո .— Տղաքս , ԳԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ մէջ կա-  
պող բառերը կ'ըսուին ՇԱՂԿԱՊ :

Ո .— Ո՞՛Ռ բառերը կ'ըսուին Շաղկապ :

— Կապող բառերը կ'ըսուին շաղկապ :

Ո .— Շաղկապները ոչ միայն բառերը իրա-  
ըու կը կապեն , Հասղա նախադասութիւններն  
ալ , գրեցէ՛ք :

— Յակոր տուն զնաց եի սեղանը պատրաս-  
տեց :

Ո. — Ո՞ր բառը շաղկապ է եւ ինչո՞ւ հա-  
մար

— Եի շաղկապ է, որովհետեւ երկու նա-  
խադասութիւններ իրարու հետ կապեց :

Ո. — Ուրեմն շաղկապը բառ մ' է, որ կը  
միացնէ երկու բառեր կամ նախադասութիւն-  
ներ :

**ՕՐԻՆԱԿ.** — Երեկ դպրոց չ' գացի . ՈՐՈՎՃԵՏԵՒ  
կարկուտ եի անձրեւ եկաւ :

Որովհետեւ՝ Շաղկապ է, վասն զի «երեկ դպրոց  
չ' գացի» նախադասութիւնը ՄԻԱՅՈՒՑ կարկուտ՝ Եի  
անձրեւ եկաւ նախադասութեան :

Եւ շաղկապ է, որովհետեւ կարկուտ բառը ՄԻԱ-  
ՅՈՒՑ անձրեւ բառին :

**ՇԱՀԿԱՊ** կը նշանակէ կապող :

### ՀՐԱՀԱՆԳ. 16.

**ՅՈՒԳՈՒցէ՛Ք**, շաղկապները :

Դասդ մատղիր կարդայ որ լաւ հասկնառ : Ոգելից  
ըմպելիները չեմ խսեր, որովհետեւ մշատակար են :

Յակոր եւ Յովհաննէս գաղին : Ոսկի ու արծաթ-  
չունիմ : Սաթենիկ կ' երգէ, բայց չ' պարեր : Մարկոս  
սանդուղէն վար ու վեր կը վազէր : Խնձոր մը կամ  
տանձ մը տուր : Շողեկառքո՞վ թէ՛ շողենաւով եկաք :  
Ամենքը կաշխատին, խոկ ես նստեր կը մտածեմ :

ՇԱ. Դ. Կ. Ս. Պ. Ն. Ե. Ր

Եւ, ու, կամ, որ: թէ, եթէ, վասն զի, քանզի,  
որովհետեւ, ուստի, իսկ, եթք: Երբօր, մինչդեռ, նաեւ,  
թէեւ, թէպէտ, ուրեմն, բայց, որպէս զի, ինչու որ,  
այլ, ոչ թէ, մանաւանդ. սակայն, այնպէս:

ՀՐԱՀԱՆԴ. 17.

Կէտերուն տեղ յարմար շաղկապներ դրէք:

Տանձ ..... ինձոր շատ կը սիրեմ: Տուէք ինձ  
տանձ մը ..... ինձոր մը: Պէտք է դասս պատ-  
րաստեմ ..... հիմա կուգայ դասատուս: Դասս դիւրին  
չէ ..... ջանք չընեմ: Ես չեմ կրնար երթալ ..... հի-  
ւանդ եմ: Մարդար կ'ուզէ գալ ձեզի ..... շատ կը սի-  
րէ ձեզ: Դաւիթ երիտասարդ է ..... հայրը ծեր: Դրկէ  
անոր գրիչ մը ..... մատիտ մը:

Ի՞նչ կը տեմնէք: — Կը տեմնեմ



Կապիկը



Էւը



Ա. ՃԵՐԸ

ՀՐԱՀԱՆԳ. 18.

Ճագարները

Կապեցէ՛ք Աներկան գոյականներ եի, թի շաղկապով : Նախադասութիւններ կազմեցէ՛ք : ԿՈՂԵԼՈՎ երկու ածական իրարու հետ, երկու բայ, դերանոն մը եւ գոյական մը, եւայլն :

Թ Ա. Ղ Ո Ւ Ա. Խ Վ

Նախադասութեան մը մատերը ի՞նչ կ'ըսուին :

Վանի որո՞ւ կ'ըսեն :

Հնջումներու նշանները ի՞նչ կ'ըսուին :

ՕՐԻՆԱԿ ՎԵՐԼՈՒԾՈՒԹԵԱՆ


Փոքրիկ՝ Ածական է եւ կը ցուցնէ եղբօրը որպիսութիւնը :

Եղբայրը՝ Դոյական է, որովհետեւ անձի անուն է :  
Եւ՝ Շաղկով է, որովհետեւ եղբայրը, քոյրը, երկու բառեր (գոյականները) միացուց :

Քոյրը՝ Գոյական է, որովհետեւ անձի անուն է :  
Երեկ՝ Մակըոյ է, որ աւելիցնեով բային վըրալ կը ցուցնէ թէ երբ գացին :

Գացի՝ Բայ է, եւ կը ցուցնէ թէ ի՞նչ գործողութեան մէջ են երկու անձերն (եղբայր եւ քոյր) :

Պարտեկ՝ Գոյական է, որովհետեւ տեղի անուն է :



ՅԵՏԱ.ԴՐՈՒԹԻՒՆ, ԿԱՄ ՆԱԽԱ.ԴՐՈՒԹԻՒՆ

Ուսուցիչը . — Տեսէ՛ք, գրասեղանը հոս է, արողը հօն, հիմա կրնամք գրասեղանը և արողը իրարու հետ զանազան յարաբերութեան մէջ դնել :

Կ'առնեմ արողը և կը դնեմ գրասեղանին ՎՐԱՅ :

Ի՞նչ յարաբերութեան մէջ դրած կ'ըլլամ այն ատեն արողը ու գրասեղանը, ըսէ՛ք, ուր է արողը և ուր է գրասեղանը :

— Աթոռը և գրասեղանը իրարու հետ սա յարաբերութեան մէջ դրած կ'ըլլամ, արողը գրասեղանին ՎՐԱՅ, գրասեղանը արողին ՆԵՐՔԵՒ (ՏՈՒԿԸ) :

Ո . — Հիմա կառնեմ աթոռը և կը դնեմ գրասեղանին Ա.Ո.Ա.Զ, ի՞նչ յարաբերութեան մէջ դրած կ'ըլլամ արողը և գրասեղանը իրարու հետ :

— Արող՝ գրասեղանին Ա.Ո.Ա.Զ և գրասեղանը՝ արողին ԵՑԵՒ :

Ո . — Ըսէ՛ք, ուրիշ ի՞նչ յարաբերութեան մէջ կրնաք դնել արողը և սեղանը իրարու հետ :

— Կրնաք արողը դնել սեղանին ՄՕՏ, սեղանին ՔՈՎ, սեղանին ԵՑԵՒ :

Ո. — Յարաբերութիւն ցոյց տուող բառերը  
որո՞նք եղան, ըսէ՞ք :

— ՄօՏ, ֆով. ետեւ, առաջ :

Ո. — Գիտցէք որ յարաբերութիւն ցոյց  
տուող որ եւ է բառ ՔերԱԿԱՆԱԼԻԹԻԱՆ մէջ կ'ըս-  
ուի ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ կամ յետագրութիւն։  
Ըսէ՞ք, ո՞ր բառը յետագրութիւն կ'ըսուի։

— Յետադրութիւն կ'ըսուի այն բառը, որ  
կը դրուի զոյականէն ետքը, անոր ուրիշ զոյա-  
կանի մը կամ բառի մը մէջ եղած յարաբերու-  
թիւնը ցոյց տալու համար։

Ո. — Նախադրութիւն կը նշանակէ առաջ  
դրուող, բայց արդի հայերէնի մէջ շատ անգամ  
ետքը դրուելուն համար կ'ըսուի նաև ՅԵՑԱԴՐՈՒ-  
ԹԻՒՆ, որ կը նշանակէ եԺՔԸ ԴՐՈՒԹՂ։

ՕՐԻՆԱԿ. — Կը տեսնեմ իմ զմելիս սեղանին  
ՎՐԱՅ :

Քեզ ՄՕՏ ես կեցած եմ։

ՎՐԱՅ նոխադասութիւն է. որ դրուած է սեղան  
գոյականէն ետքը եւ կը ցուցնէ զմելիի եւ սեղանի եր-  
կու գոյականներու յարաբերութիւնը։

ՄՕՏ նախադրութիւն է, ան դրուած է քեզ դե-  
րանունէն ետքը։ ցուցնելու համար ես, քեզ երկու դե-  
րանուններու ունեցած յարաբերութիւնը։



ՀՐԱՀԱՆԴ 18

Նախադրութիւն . — Պատասխանեցէք նախադրութիւններով :

**ՄԵԶ . —** Ի՞նչի մէջ կը գտնուի ձռւկը . — Կրամը . — Գրամը .

Մտածեցէք զանել այնպիսի գոյականներ ,  
որ ջուրի , սենեկի ! պարտէզի մէջ ըլլան :  
**ԱՌԱԶ . —** Եկեղեցւոյ , գպրոցին , դասաւուին . աշակերտներուն առաջ ի՞նչ կը գտնուին :  
ԵՏԵԻ . — Ի՞նչ կը գտնուի մեր գպրոցին ետեւ ,  
արօրին ետեւ , ո՞վ կեցած է եպիսկոպոսին ետեւ :

**ՄՕՏ . —** Ի՞նչ կը գտնուի սեղանին մօտ . վառարանին մօտ :

**ՎՐԱՅ . —** Ի՞նչի՞ վրայ նստած են աշակերտները ,  
դասաւուն . Ի՞նչի՞ վրայ կը գտնուի  
գերքդ :

ՇՈՒՐՉՉ. — Խնչ կայ իմ շուրջս, քու կամ անոր  
շուրջը: պարտէզին բոլորտիրը, տակա-  
ռին շուրջը, դոյլին շուրջը:

ՀՐԱՀԱՆԳ. 19.

ՈՐՈՇԵցէք նախադրութիւններ,

Աղջիկներ կան պարտէզին մէջ: — Թռչունները կը  
թռչտին ծառին վրայ: — Յովհաննէս դարձաւ պարտէ-  
զին բոլորտիքը: — Տեսայ թռչունը վանդակին մէջ: —  
Մենք տեսունք ձուկերը՝ որո՞նք կը լողացին ջուրին  
մէջ: — Վերմակին ներքեւ կը պառկիմ: — Ծառին տակը  
կը նստիմ: — Գրասեղանին մօտ կեցայ: — Դպրոցին  
մէջ շատ աղաքներ կան:

ՀՐԱՀԱՆԳ. 20.

ԿԷՄԵՐՈՒՆ տեղ նախադրութիւն մը դիր:

Գրքեր կան գրասեղանին ..... : — Բուր տե-  
սար Պետրոսը: — Պարտէզին ..... : — Սահակ չը  
խօսիր իր ընկերներուն ..... : — Յովհաննէս կը վա-  
զէ դաշտին ..... : — Մենք կը նանք լողալ ծովին  
կամ գետին ..... : — Եկեղեցին շինուած է բլուրի  
մը ..... : — Պարտէզին ..... պայոյտ մը ըրինք: —  
Կատուն կը խաղայ մուկին ..... : — Յակոբ մերժեց եր-  
թալ ինձ ..... Եկեղեցի:



ՀՐԱՀԱՆԴ 21.

Նախալասուրիններ կաղմեցէք նախադրուրիններով։





Ի՞նչ յարաբերութեան մէջ կը գտնուին աղտիկները  
լրարու նետ



Ի՞նչ յարաբերութեան մէջ են տղաքները



Թ Ա Ր Ա Խ Ա Ծ Ա Ր

Ածականը գոյականին ի՞նչը կը ցուցնէ :  
Բայց գոյականին ի՞նչը կը ցուցնէ :  
Մակբալը գործողութեան (բային) ի՞նչը կը ցուցնէ :  
Շաղկապը ի՞նչ կ'ընէ ,

ՕՐԻՆԱԿ ՎԵՐԼՈՒԺՈՒԹԵԱՆ

Յովիաննես՝	գոյական է , որովհետեւ անձի անուն է :
Արագ՝	մակրայ է , որ առելմալով բային վրայ , կը ցուցնէ թէ ի՞նչպէս կը վազէ :
Կը վազէ՝	բայ է , եւ կը ցուցնէ թէ ի՞նչ գոր- ծողութեան մէջ է գոյականը :
Դաշտին՝	գոյական է , որովհդաեւ տեղի ա- նուն է :
Մէջ՝	նախադրութիւն է . որովհետեւ դրուած է դաշտ գոյականնեն եսթը եւ կը ցուցնէ Յովհաննէսին եւ դաշտին յարաբերութիւնը :

## ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Ուսուցիչ .— Առանց սարդու մը խնդալը  
տեսնելու , անոր հա՛ , հա՛ , հա՛ , ձայնը երբ  
առնէք , ի՞նչ կ'ըսէք :

— Մարդը ուրախ է եւ կը խնդայ :

Ո .— Երբ լսէ՛ք սա ձայնը , վա՛խ , թռչնիկս  
փախաւ , ի՞նչ կ'ըսէք :

— Թռչունը փախելուն համար կը ցալի .

Ո .— Ըսել է մեր լսած անիմաս բառերը  
կամ ձայներն ալ կը յայտնեն ուրախութիւն ,  
տրութիւն , ինչպէս նաեւ փափազ , բարկու-  
թիւն , վախ , զգուանի , մէկ բառով՝ զգացումմը :

Ո .— ԶԳԱՅՈՒՄ ՅԱՅՏՆՈՂ բառերը ՔԵ-  
ՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ մէջ կ'ըսուին ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ :

Ո .— Ի՞նչ կը նշանակէ ձայնարկութիւն :

— Զայնարկութիւն կը նշանակէ ձայն ձը-  
գել . երբ մէկը յանկարծ կ'զգացուի՝ ակամայ  
ձայն մը կը ձգէ :

ՕՐԻՆԱԿ .— Վա՛յ , եյ , ա՞ն :

Վա՛յ՝ ձայնարկութիւն է տրտմութեան զգացում  
ցուցնող :


Է՞ն՝ ձայնարկութիւն է , զգուանաց զգացում ցու-  
ցնող :

Ա՞ն՝ ձայնարկութիւն է , ուրախութեան զգացում  
ցուցնող :

ԱՍԵՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Ոհ, ան, և  
Ոն, են, օ  
Վայ, վան, վախ,  
Ո, ոն, աւաղ, ափսոս.  
Երանիք, ուր է քէ,  
Այ, եյ,

Կը յայտնեն տարախու-  
րին, Զգուանք :  
(Կը յայտնեն սփոփանք  
(Եւ տրտմուրին :  
Փափագ :  
Բարկուրին :



Հաէք, այս վիճակի մէջ եղող տղան ի՞նչ ճայն կը հանէ

ՀՐԱՀԱՆԳ 22.

Զայնարկութիւնները որոշէ :

Ա՛հ, իմ սիրելիս, ե՛րբ եկար : — Վա՛հ, շուտ փառաւ : — Ափսո՞ս, չը կրցայ տեսնել : — Երանի թէ անգամ մը տեսնէի : — Այ, անպիտան : — Ո՛, մատակարեցի : — Ո՞հ, ե՛րբ պիտի տեսնեմ մայրս : — Օ՛, առ կեղծաւոր տղաքներն :



Ո. — Գիտցէք որ կենդանիներու եւ իրերու  
ձայներն աղ ձայնարկութիւնն են. ըսէ՛ք, ի՞նչ  
ձայն կը հանէ հաւը :

— Կըք. կըք :

Ո. — Կատուն ի՞նչ ձայն կը հանէ՛ :

— Միաւ :

— . Զանգա՞կը :

— Զը՞նկ, զը՞նկ :

Ո. — Ըսէ՛ք, ի՞նչ կըսուին բերԱԿԱՆՈՒ-  
ԹԵԱՆ մէջ այս ձայները. կըք, կըք, միաւ,  
զը՞նկ, զը՞նկ :

— Ձայնարկութիւն :

### ՀՐԱՀԱՆԳ 23.

Նախադասութիւններ կազմեցէ՛ք, ձայնարկու-  
թիւնները ըլլան կենդանիներու եւ իրերու ձայններ :

### Թ Ա. Դ Ա Խ Ս. Ծ Պ

Նախադասութիւնն մը վանկերու բաժնեցէ՛ք :

Ի՞նչ կանոնով բաժնեցիք վանկերը :

Ի՞նչ է դերանունը :

Ի՞նչ է գոյականը :

Ի՞նչ է նախադրութիւնը :



ՕՐԻՆԱԿ ՎԵՐԼՈՒԾՈՒԹԵԱՆ

- Ահ, երբ եկար սիրուն ծիծեռնակ։  
Ա՞ ճայթարկուրին է, ուրախուրեան ըգ-  
զացում ցուցնող։
- Ե՞րբ մակրայ է, որ աւելնայով բային վե-  
րայ, կը հարցնէ Ե՞րբ գտլը։
- Եկար բայ է եւ կը ցուցնէ գոյականին գոր-  
ծողուրինց։
- Սիրուն ածական է, եւ կը ցուցնէ գոյակա-  
նին ի՞նչպես ըլլալը։
- Ծիծեռնակ՝ գոյտիան է, վասն զի կենդանիի ա-  
նան է։

## ՀՐԱՀԱՆԳ 24.

Հետեւեալ նոյնանիշ բառերը որոշեցէք թէ ի՞նչ  
մասն բանի են :

Նոյնանիշ բառեր :

Գեղջուկ - գիւղացի . կոյժ - սափոր . կառք - գոյք .  
լուսամուտ - պատուհան . տարածել - ափուել . պոռալ -  
գոչել - աղաղակել . պարարտ - գէր . ստակ - դրամ .  
կինճ - վարազ . հաւաքել - ցողվել - դիղել - կուտակել .  
քանդել - աւրել . խորտակել - կործանել . մերժ - եր-  
բեմն . սոսկալի - սարսափելի - զարհուրելի . դուստր -  
աղջիկ . ուստր - տղայ . անուշ - քաղցր . արեւ - արեգ -  
արեգակ - արփի . ալեւոր - ծեր . հանդիպիլ - պատահիլ .  
դարձեալ - վերստին - կրկին . մշակել - հերկել . բոյս -  
տունկ . ոստ - ծիւղ . ճերմակ - սպիտակ . հաւատարիմ -  
մտերիմ . չուել - գաղթել . պարգեւ - ընծայ - նուեր .  
ըերկրանք - ցնծութիւն - ուրախութիւն - խնդութիւն .  
տիսուր - տրտում . լուր - համրաւ . շինել - կառուցանել .  
աշխատասէր - ջանասէր - ժրաշան . զրոյց - խօսակցու-  
թիւն . ստացագիր - ընկալագիր :

Ուսուցիյը . — Այս դասերով սորվեցաք թէ  
նախադասութիւնները ութ տեսակ բառերէ կը  
կազմուին : որոնք Քերականութեան մէջ կը կոչ-  
ուին ՈՒԹ ՄԱՍՈՒԻՆՔ ԲԱՆԻ կամ ԽՈՍՔԻՆ ՄԱ-  
ՍԵՐԸ : Խոկ մանկավարժական քերականութեան  
գ . մասով պիտի սորվիք անոնց ստորաբաժա-  
նութերը :



ՀՀ

ԳԱԱ Հիմնարար գիտ. գրադ.



FL0054821

